

## ԻՄԱՍՏԱԿՐԵԱՆ

## ԵՐԿՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Ա.ՄԱՆՈՒՔ Ա.ԴՐԻԿԻ

Ամանորին՝ մարդերը կ'անդրագառնան ժամանակին, թայց շատեր տեսնելով զայն որ իրենց կեանքը, չըսելու համար իրենց էռոթիւնն իսկ, կտոր կտոր — իմա՞ վայրիկան առ վայրիկան — Անցեալ կոչուած անձին անգունդը կը զլորէ, այդ անգունդին առջև ցաւագին զիխապոյտը չօւնենալու համար, կերուխումի կուտան իրենք զիրենք, մէկ զլխապոյտը ուրիշով մը չանալով փախարինել, որ թէեւ խարուսիկ' թայց գոնէ հեշտ միթքարանքով մը կը միթքարէ զիրենք:

**Ա**ՐԵՑ է այդ ժամանակը սակայն, ու ի՞նչ որ  
այդքան ցաւադին, նոյնիսկ եղերական կ'ընէ մեր  
անդրագարձումը իրեն:

**Ա**թե է. — Այս հարցումը տակօրինակ պիտի դայ շատերու Աթը բայց չէ որ մեկ է ժամանակը պիտի սաեն անոնք:

թայց, իրաւ, հարկ է տարօրոշել երկու ժամանակ: Զանոնք՝ գիշեաստիճան մը ընտանօրէն ու թանձրականօրէն անուանած ըլլալու համար փոխարերաբար ու քիչ մըն ալ թերեւս քահանարէն պիտի կռչենք. մէկը՝ «Փամացուցային» և միւսը՝ «Եղածաւական»:

Սեր օքերու իմաստափրութեան մէջ արդէն  
երկար ատենէ խվեր յայտնի՝ «Երկու ժամանակ-  
ներու» այս տարրորչումը ներկայացնելով, հռ  
իմ նպատակն է մանաւանդ ցոյց տալ տարրե-  
րութիւնը անոնց մէկո՞վ կամ միւսո՞վ մեր  
գոյութեան մեր կողմէ առնուելուն, ըմբռնուե-  
լուն ու ապրուելուն. որով այս էջերը պիտի  
յանդէին տեսակ մը գործնական թելալըրան քի  
արդ մասին :

Հարկ է տարրորչաշել, ուրբին, երկու ժամանակ՝ «Ժամացուցային»ը և «Երափշտական»ը՝ «Ժամացուցային ժամանակը» մարդոց խստավկաց ժամանակն է, որուն մէջ կուգան տեղ առնել իրենց կեանքին եղելութիւնները և որուն բաժանումներն ու ստորաբաժանումները՝ տարի, ամիս, օր ժամ, վայրկեան, երկլայրկեան — կը զործածեն մարդիկ իրենց խօսքին մէջ ամէն անգամ որ այդ եղելութիւններուն յաջորդութիւնները կամ հանդիպումները կ'ուղեն հասկցնել իրարու։ Ու ամէն անգամ զարծեալ՝ երբ իրենց հասարակաց՝ աշխարհին՝ արտաշխարհին իրերու շարժումները մասնաւորաբար, կ'ուզեն ըմբռնել ու չափել Այս վերջին տեսակէտով՝ առարկայական» է այդ ժամանակը։

Ասա՞յ այդ ժամանակը, այդ ուրիշ հարց: Բայց  
եթէ սկզբնապէս եղած չըլլայ իսկ, հարկը ներ-  
կայացած է մարդոց շատ հինէն, զայն ստեղծելու,  
ամէն պարագայի այնքան հին է անոր ըմբռնո-  
մին սկիզբը, որքան մարդկային ընկերութիւն-  
ներունը որոնց գոյութեան կարևորագոյն պայ-

մաններէն մին իրքի, երկցած է կանուխէն, ահա  
ինչո՞ւ անոր մասին խօսելու ու զայն հաշուելու  
դրութիւնները շատ տարրերած են մէկ քաղա-  
քակիթութիւնն միւսը. բայց երբէք ալ չեն պակ-  
սած, թայց մանաւանդ այն օրէն՝ ուր անոր ըն-  
կերպային անհրաժեշտութեանը վրայ աւելցած է  
անոր գիտական անհրաժեշտութիւնը — այսինքն  
նուռթեան գիտութիւններուն կազմութեանը հա-  
մար անոր անհրաժեշտութիւնը — կատարելազոր-  
ուած ու մեծ ճշգութեան մը հասցաւած է զինքը  
չափելու զրութիւնը, ու հնարուած են ժամա-  
ցոյցները, ժամաչափները (chronomètre). Մեր  
գրաւանին մէջ կամ զատակին վրայ այդ փոքրիկ  
տարօրինակ մերքենաները՝ որոնք բոլորովին ար-  
դիւական՝ բայց մեզ համար այլևս գրեթէ մտերիմ  
դարձած կերպարանքի մը տակ՝ մէկ մէկ փոքր  
այլ հարազատ ներկայացուցիչներն են հին՝ մահ-  
ուան մանզաղը մէկ ձեռքին, ու աւազաչափը  
միւս թեին տակ՝ այն երկար անբարկ մօրուքով  
անողոր ձեռուկին, զոր Քոնցոս կ'անուանէին  
հին ընները:

Բայց մօտենանք քիչ մը այդ ժամանակին,  
եթէ կարելի է, իր սինչութեանը (quidditéն) ա-  
ւելի բառակ ուրբանելու համար:

Պիտի գտնենք նախ զի՞նքը պարապ, իրեն  
այնքան նման իր ընկերոջ՝ միջօցին պէս. որով-  
հետու ինք կայ ո՛չ այնքան իցուելու համար,  
որքան եղելութիւններու անջպակաբ (intervallop)  
խորհելի դարձնելու. Ըլլալով էապէս պարապ՝  
համաստ է ան իր բռլոր ընթացքին՝ ու շարա-  
պար գրեթէ բացարձակօրէն:

Ըսի որ չկար լեցուելու համար՝ որովհետեւ գեղազանցապէս անսարքեր է ինք այն բաներուն որով պիտի ջանայինք լեցնել ու յուզել զինքը՝ անսարքեր, սառն ու զուս՝ կ'անցնի ան ու եթէ մեր իրեն տուածները առնէ իսկ՝ հետք կը տանի դանոնք ա'լ չվերադարձնելու պայմանաւ, որովհետեւ իր ընթացքը անեցընի է (irriversible):

Մեկնող օրեր խաբեցին զիս, ու ես չեկան...<sup>(\*)</sup>  
Կ'ափսոսայ բանաստեղծը. բայց իրենք ըստն  
Բէ իր ամեն պահեն.

Նման է ըսի իր ընկերոջը՝ Միջոցին — այդ-պէս՝ անոյի զարձեալ որ, եթէ նոյնիօք երկու քնալ ալ ստեղծուած նկատենք մարդոց հասարակաց միտքէն — այսինքն համարենք զիրենք լոկ բանական էռութիւններ (être de raison) — մէյ մը ստեղծուած երկու քնալ կուտան իրենք զիրենք իրը անսկիզ ու անվախնան. իբր անհուն

(\*) Տես Եղիկյան - Մադալինիկ Մեջլամութեալ էլլ 134.

ինչպէս չենք կրնար երեակայել սահման մը Միջոցին այնպէս աշ չենք կրնար երեակայել սկզբանաւորութիւն մը անցեալին ու վերջաւորութիւն մը ապագային:

Բայց ահա առաջին տարբերութիւն մը երկուքին միջև Միջոցը կը տարածուի ու այդ անհօւնօրէն երեք ուղղութիւններով — երկարութիւն, լայնութիւն ու խորութիւն. աղքատէ շատ աւելի իրմէ ընկերը. մէկ ուղղութիւն միայն ունի. զի՞նքը կրնանք ներկայացնել իր ընկերէն պատկեր մը փոխ առնելով՝ իրակ ուղիղ գիծ միայն. լոկ երկարութիւն մը ունիցող:

Ունի՞ սակայն այդ երկարութիւնն իսկ կա՞յ ի՞նք իրը զայն ունեցող:

Միջոցը կը թուի զոյ. կը թուի տրուած ըլլալ մեզի, հարկադրել նոյնիկ ինքինքը մեզի իրը գործնապէս (en acte) ու ներկայաբար երեք համագոյ տարածութիւններով պարզուող մեր աչքին. իսկ ժամանակը:

Հոս է որ հարկ կ'ըլլայ մեզի նկատել ժամանակին «կազմիչ»... ըսկենք երեք «փուլերը» — ներկան, Անցեալը, Ապագան:

Գինել այդ փուլերը ու հարց տալ անոնց «ինչութեան» ու մանաւանդ անոնց «զոյութեան» մասին:

Անմիջապէս կը յայտնուի որ ժամացուցային ժամանակին մէջ այդ պահերէն անցեալ ըսուածը՝ առ չեղածին տրուած անունն է. անցեալը նախին ներկայ մըն է որ այլիս չի կայ — անկացած նախին «հիմայ» մը:

Ապագան իր կարգին «դեռ չէ» ին տրուած անունն է. միայն թէ որ «պիտի ըլլայ», մեր ամէն մէկ վայրկեանին անոր «ծագիլը կը տեսնենք ոչինչին ծոցէն», եթէ կարելի է այսպէս ըսել. Բայց անմիջապէս որ ծագի՛ այլիս ապագայ չէ ան այլ ներկայ. ուրեմն ապագան ալ գործնապէս գոյութիւն չունեցողի, «անէ» ի տրուած անուն մըն է. շատ շատ «կարելիութեան մը զոյութեանը» կարելի է խորհին իրեն համար: Բայց ինչ խօսք՝ որ «կարելի» ու բուն իսկ «զոյ» չէ:

Կը մնայ ներկան: Բայց ժամացուցային ժամանակին մէջ այդ ներկան եթէ զիտական ճշգրտութեամբ աւելի ու աւելի որոշուի՛ ակնթարթային գոյութեան մը վերածուած կը գտնուի՝ զոր մեր ժամաշափերը կը չանան նշանակել երկվայրկեանի տասանորդներով: Անմիջապէս որ այդ «հիմայ» ին համար կարենանք խորհիլ որ կայ՝ արդէն անցեալ զարձած է:

Ուրեմն ժամանակի գծին վրայ երկու Ունչներու — անցեալին ու ապագային — մէջտեղ սեղմուած՝ ներկան հազիւ թէ գոյութեան կէտ մը միայն կը ներկայացնէ: Ո՞ւր մնաց սակայն, այդ պարագային ժամանակի գիծը:

Մեր միտքը անոր պատկերը «փոխ առած» միջոցէն՝ զայն կ'ընծայէ ժամանակին — ու ալ չիլած անցեալը կը շարունակինք խորհիլ իրրե թէ տեսակ մը կէս-գոյութիւն շարունակէր պահել. Ու ներկային կէտին միւս կողմը՝ ապագային կը խորհինք իրը թէ արդէն տեսակ մը կէս-գոյութիւն ունենար. ու այսպէս կը շարունակինք

խօսիլ ժամանակին մասին իրը իր երեք փուլ երով հաւասարապէս իրական գոյութեան մը մասին:

Եթէ կարելի ըլլար վերցնել սակայն միտքը իր «յիշողութեամբ», բացարձակապէս «առարկայական» ժամանակը ունինալու համար — հազիւ թէ կէտ մը պիտի մնար մեզի՝ երկու անէութիւններու մէջտեղ սահման մը իրքի: Անցեալ ժամանակներու մէր ժամացոյցին վրայ իրաւ է որ կը մնայ այն ժամարդակը որուն վրայէն քալեց սլաքը, ու ապագայ ժամանակներու մէր ժամացոյցին վրայ իրաւ է որ կայ դարձեալ հիմակութնէ տրուած՝ այն տախտակը որուն վրայ «պիտի քալէ» սլաքը. ու այս զոյդ իրողութիւնները մեզի կուտան խարկանքը թէ ոչինչ չին ժամացոյցին ժամանակին անցեալն ու ապագան. բայց խարկանքը չուտով կը փառասի անմիջապէս որ անդրագառնանքը թէ այդ անցեալ և ապագայ ըսածնիս ոչ թէ ժամանակի մասեր են հոգ՝ այլպէս տրուած, այլ պարզապէս «միջոցի մասեր», բայց չէ՝ որ ժամանակը միջոցը չէ, քանի որ մին կայունի մը անունն է իսկ միւսը անցնողի մը:

Այսպէս ուրեմն իրը չէին մէջտեղ, տեսակ մը սահմանային գոյութեամբ միայն իրական բան մը յայտ կուգայ ժամացուցային ժամանակը եթէ շանանք քիչ մօտէն քննել զայն:

Բայց այդ բառառօնալ բանին ըմբռնումը կրցած է կազմել մարդկային միտքը, ու տակաւին աւելի զարմանալին, անոր չափը ունենալու համար, հնարել այդ առեղծուածային մեքնաները որ ժամացոյց կը կոչենք — և որոնք, ըսի, մեր ամէն օրուան սովորական ու զրեթէ մտիրից ընկերն են, որ մեր գրանին մէջ կամ զաստակին վրայ, կը ցուցնեն, մեր նոյնիսկ էն հարեանցի ակնարկին՝ այն ժամը, վայրկեանը, ուր հասած է այդ «Տիեզերական մեծ անձնաւորութիւն ժամանակը» որ չէ սկսած ու չպիտի վերջանայ երբ նոյնիսկ «երկինք և երկիր անցցնեան»....

Հարկ կա՞յ խօսելու օգտակարութեանը մասին, ու շեշտելու անհրաժեշտութիւնը այս ժամանակին ու զայն չափելու դրութիւններուն: Առանց անոնց պիտի խանգարուէր ամէն ընկերային կեանք. ու մեր դիտութիւնը ու մեր ձարտուրուեսուը պիտի կանդ առնէին՝ ընութիւնը, անոր երկոյժները հասկնալու, իմանալի զարձնելու ու մանաւանդ զանոնք մեր գործին խառնելու ու ծառայեցնելու իրենց պաշտօնին մէջ:

Որժուորման ամէն խօսքէ վեր կը մնայ ուրեմն այդ բայլու տեսակիսներով օգտակարութիւնը այս ժամանակի յլացքին ու զայն չափելու համար հաստատուած զրութիւններուն:

Բայց ահա որ պատկերը զիխովին կը փոխուի երբ մարդ փոխանակ լոկ իմացապէս խօրհելու այդ ժամանակը ու մանաւանդ զայն գործածելու՝ ընութիւն շարժումները ըմբռնելու և չափելու համար, և աւելին՝ իր արտաքին ու ընկերային կեանքը կանոնաւորելու համար անով — տարուէր իր կեանքը, իր գոյութիւնն ու էռութիւնն անով մտածելու — իր անձը անոր յանձնելու, մէկի խօսքով հաւասարու անոր և ապրելու անով:

Այսպէս առնուած՝ այս ժամանակը կը դառնայ  
մեր խորագոյն անձիութիւնը, մեր գոյքինեան  
ամենէն աւելի կատացող ցաւը. կը կազմէ մար-  
զուն կեանքին խոկագոյն եղեւերգութիւնը. եր-  
պնցեալին՝ իրքի անէւթեան մը անդաւնդին մէջ  
կ'առնէ ան ու կ'ոչնչացնէ. մեր իւրաքանչիւր տա-  
րին, իւրաքանչիւր օրը, ժամը, ու անոնց հետ-  
զանոնք լեցնող մեր կեանքը ու այլ կեանքին  
հետ մեր կութենէն, մեր ներկային մէջ յառնող  
իւրաքանչիւր յետին բաժինը. ու կը տառա-  
պինք այսպէս խորը վիշտով մը մեր «անցաւ-  
րարիւնը»: Պիտի հարցնէինք յամանթինի հետ

Éternité, Néant, Passé, sombres abîmes,  
Que faites-vous des jours que vous englou-  
tissez? (\*)

Այս ժամանակը իր ապագայով որ դեռ ներկայ չկարձած այնքան չէի կայ որ քան անցեալը՝ «այլես», անսուզգութիւնն իսկ է. չենք զիտեր թէ իրմէ ծաղող իւրաքանչիւր վայրկեան ի՞նչ կրնայ բերել մեզի. ու եթէ քիչ թէ շատ ալ յու սետես խառնուածքի տէր ենք . . . գալիք չարիքին անձկութիւններուն մատնուած ենք մեր իւրաքանչիւր օրին: Այդ լոկ էկրուած ապագային» անսուզգութեան մէջ միակ սուսուզութիւն մը ունենալով արջարկ՝ թէ այդ ապագային վիճէն օրմը մեր մակը մեր զիմացը պիտի զայ:

Գալով այս ժամանակի Ներկային, աշխան  
չնչին, խռուսափուկ բանի մը հաւասար է անոր  
հիմայն, որ ի զուր մեր ամրող ուժովը կը  
կառչինք իրեն երբ երջանկութեան լոյսով մը  
լուսաւոր գտնենք զայն՝ ու արդէն անէացած է  
մեր ձեռքերէն, Այդ իսկ պատճառով այդ Ներկան  
թայլ չստր բնաւ որ իր ըլլալուն ու իրմով մեր  
ըլլալուն, մեր գոյութեան հրճուանքը ունենանք  
երրեք, ոյսն բանաստեղծը հարց կուտայ դարձեալ

Ne pourrons-nous jamais sur l'océan des âges  
Jeter l'ancre un seul jour? (\*\*):

Հարցը կուտայ բանաստեղծը, գիտն ալով հանդիրձ թէ աւելորդ է ան:

Ու անա ինչո՞ւ, երբ Ամանորը կօրդայ ամէնտարի իրեւ պաշտօնական ջօնը ֆամանակին, Օքացոյցներու և ժամանակին բոլոր անօնք որ ապեր են ու կ'ապրին հաւատալով իրեն ու հպատակ՝ իր օրէնքներուն, թէկ պաշտօնական ժպիս ունին իրենց գէմքին — տօնին վայել ժպիտը —, բայց սիրտ չունին զուխնին վեր առնելու և այդ ժամանակին աչքերուն մէջը նայելու, քանի վստահ են թէ անսոնց մէջ իրենց անէացած օրերուն ստուերն իսկ չպիտի գտնեն, ու ընդհակառակը, պիտի կարդան հոն՝ իրենց վայրան անսուռգութիւնը ու իրը միակ

սառուցութիւն այն թէ՝ իրենց մահուան օրը քայլ  
մը ևս ծառեցած է իրենց։ Աւ կ'աճապարհն նըս-  
տի կերուխումի:

Կայ սակայն միւս ժամանակը — բարեբախտաբարութիւն մը քամանածորէն, բայի, կարելի է զայն հօտել և երածշտական ժամանակը։ որովհետեւ ամենէն աւելի դիւրաւ անոր ինչութեան փոքր կրնանք ընել և մզգեղիին մէջ ու երաժշտական ունկնդրութեան։ Աւրիշ անուններ կ սունի ինք, աւելի վերացական, աւելի պաշտօնական՝ Դեռասոն, մեր օրերու հանճարեղ յայտնատեսողը անոր, կոչած է զայն Թանձնական ու լեցուն Տեղադրիւն, աւրիշներ Ապրուած ժամանակ կը ըստն իրեն։ Բայց խնդիր չէ անունը. ի՞նչ է ինք։

Բաւական տարբեր՝ առաջիննեն, թէկ ի՞նք ալ ըլլայ ի գերչոյ ժամանեակ, եթէ այս բառին տանը իր լայն առաւմը: «Ժամացոյցներու ժամանակը» հանրային էր, մարդոց հաստակեաց, ըստնք՝ կերպով մը: «Պաշտօնական ժամանակն» էր, հրապարակներու վրայ իր աշտարակները ունեցող, անոնց կատարեկն երեցող, հնողով: Այս՝ շատ առելի համեստ է, իւրաքանչիւր անձի յառուի է, անոր՝ մասնաւոր: Աւ ատով իսկ, մինչ միւսը կը յաւակնէր ըլլալ առարկայական, այս՝ ենթակայական է, անձնութան. մեր յատուկ մենքին դոյլութիւն մը կը պահէ մեր անձին ներսը:

Ու տակաւին առով ի օկ' ո՛չ մէկ առարկայով, ըլլայ ան աւազաչափ, ժամացոյց կամ ժամաչափ, չի կրնար տեսանութիւ, ոչ ալ աւելի իրաւամբ չչափուիլիք. Ժաղովրդական բացատրութեամբ մը ըսենք — «չափիչուան չունի»: — Անտեսանելի, անշօշափելի, անշափելի, ուրիշն տեսակ մը զուռ հոգեղէն գոյութեամբ ան կայ սպակայն, աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել կ'ըրլայ իւրաքանչիւր անձի է՛ն մոներիմ իսրութեամբ մէջ:

Անշուշտ այս ամենով, չատ դժուար է մօտենալ իրեն՝ իր եղած ը հզգրտօրիկն որտչելու։ Բայց եթէ փառձնն ը լնել այդ ներհայեցողութեան բացականիկ ու ինքնուրոյն ճիգով մը, անա յատկանիւ եղա ուսուցում ակտիւ բարեկամ մնուի։

«Ժամացուցային ժամանակը», տեսանք՝ պարունակությունը է. ինչո՞վ. մեր ներապրումը վեհակ. այնքան մտերիմ է անոր այն «լիճափներուն» որով այդ ներապրումը մեր գիտակցութեան կը յայտնուի, որ եթէ վերցնէինք զանոնք՝ ինքն ևսկ նոյն հետայն պիտի զալըէր զոյութիւն ունենալէ։ Այսպէս եթէ երաժշտական ունկնդրութեան մը պահուն մեր ներապրումը նոյնացուցած ենք մեղեղի հետզհետէ մեղի յայտնուող յաջորդական ձայներուն հետ՝ «մեր ժամանակը» լեցուն պիտի զոնենք այդ ձայներով իսկ։ Ուրիշ առեն փոխն ի փոխ զայն պիտի զըտնենք լեցուն՝ մեր մտածումներովը, զգացումներովը, յուզումներովը, ըլքան քններովը. մէկ բառով մեր հօգեկան ապրումովը, վասն զի ոչ թէ միւսին նման ինք տեսակի մը պարապ անջրպես է ուր կուզան տեղ առնել այդ բոլորը, այլ մէկ մարմին կը կազմէ ինչ անոնց հետ, ինչպէս աս-

(\*) Յաւերմութիւն՝ Աշխճ՝ Ա.Եցեալ, մքին վիճեր,  
ի՞նչ կ'ընէք այն orեր զորս կ'ընկիուգէք...

(\*\*) Ժամանակներու ովկեանին վրայ  
Պիտի չկրնա՞նք երբեք նետել երկար,

Մէկ օր մը զէք...

տիհան մը իրենիք ալ իրեն իիս: Մեր անձին կեանքը կազմող եղելութիւններուն իի՞ս՝ ըլլան անոնք բոլորովին մէջը անձին՝ ըլլան անոնք թէե զուրս անձէն, բայց որոնց մեր անձը կը մասնակցի՝ կայ ինք. օրով մինչ միւս ժամանակը այդ եղելութիւնները բաժնող անջրպետին մածութիլն էր, այս՝ այդ եղելութիւններուն՝ լինելուրիւնն իսկ է. այդ լինելուրեան զգացումը ինքնին:

Ըստով պարապ՝ իր բովանդակ «ընթացքին» մէջ համասնք, էր, տեսանք, միւս ժամանակը, ու միօրինակ ու շարայաւը: — Այս՝ ինք ևս շարայաւ է, քանի որ մեր ներքին լինելութիւնը գէթ բացարձակ կորագրում չունի բնաւ՝ բայց հակառակ այդ շարայարութեան ո՛չ համասնք է իր որակով, ո՛չ ալ միօրինակ՝ իր ընթացքին մէջ, այլ կը գունաւորուի զի՞նքը զոյաւորոց ու կազմոյ հոգեկան բոլոր այլազան վիճակներուն հետ, օրինակ՝ ունկնդրուող մեղեղին նօթերուն հետ ելնելով ու իշնելով, պայծառանալով կամ ըստուերութեալով, ու փախանակ միօրինակ սահելու հաւասար վայրկեաններով» ու ժամերով, ըստ մեր ապրումի լինելութեան՝ երրեմն կ'արագանայ երբեմն կը դանդաղի իր «անցքին» մէջ: Այնպէս որ նո՞յն տեղին մէջ գտնուող անձեր, նո՞յն ժամացոյցին մէկ ժամին պահուն մանք իրենց այդ ժամանակովը աւելի կարճ և սամանք աւելի երկար տեսողութիւն մը անցուցած կը գտնեն իրենք զիրենք: Նո՞յն ժամացոյցին մէջ անձին ժամացուցային պահը՝ ըստ այդ մեր ներքին ժամանակին ինձի համար կընայ և վայրկեան մը՝ տեսած ըլլաւ ու քեզի համար ժամեր:

Ու այս ալ անոր համար որ այս ժամանակը անձարեւ չէ զի՞նք լեցնող մեր ապրումին՝ սառն հաշուողը անոր սեւածին, այլ խորապէս մտերիմ այդ ապրումին՝ անոր լինելութեանը հետ դրեթէ նոյնացող՝ անոր հետ կը պրկուի ու կը թուլնայ իր ընթացքին մէջ, կը բարձրանայ ու կ'իշնէ, հանդարտ կ'օրօրուի կամ հե ի հե կը վազէ: Երբ մեղեղին կ'ունկնդրենք, միւս ժամանակը իր ժամաչափը ձեռքին՝ կը հաշուէ թէ որդա՞վ տեսեց մեղեղին, իսկ այս՝ ինքինք համակ յանձնած մեղեղին՝ անոր լինելութեանը հետ նոյնացուցած ինքինքը երբ ինք իրեն գայ, անկարող է ըստեւ թէ ո՞չափ տեսեց ան՝ բայց իր երախտագիտութիւնը պիտի խօստովանի այն հեշտութեանը համար զօր ան պարզեած եղաւ իր տեսողութեանը:

Միւս ժամանակին պէս այս ալ անցրչին է անշուշտ, ինք ալ երբեք ինք իր ծայրէն չի վերսկսիր: Բայց նախ, նուազ փութիւն է քան միւսը իր ներկան պատառ պատառ բզկտելու և ոչնչացնելու — ինչպէս պիտի տեսնանք աւելի վերը՝ ու աւելին՝ զթասիրած տեսակ մը տարօրինակ ու խօրհրդաւոր «անցեալի վերապրում» կարելի կը դարձնէ ինք՝ իրեն ու մեղի, այնպէս որ ասոր:

Մեկնայ օրեր չեն խարե մեզ ու... «ես կուգան»... հոգ չէ թէ տարօրէն, ու անզրաշարհային տըժ-

գունութեամբ մը, քիչ մը տժգունած՝ բայց յանձնի՝ որքան յուղիչ:

Միւս ժամանակը նման էր իր ընկերոջ՝ Միջոցին, անոր հետ արտաշխարհին մէջ գործ ունենալով ընելիքը — չէ՞ որ շարժում պիտի չափէր — անոր բնութենէն շատ բան առած էր ինք ալ, իսկ այս ժամանակը պատկանելով բոլորովին մեր ներաշխարհին, անոր լինելութեան, չունի միջոցին հետ այդ ինամութիւնը: Ու այդ պատճառով ալ զուրկ է անոր յաւակնութիւններէն «անձունութեան». տեսանք, միւս ժամանակը ինքինք կուտար իբր անսկիզբ ու անվախճան. «Երկինք և երկիր անցցեն» . . . ինք մի՛ անցցէ: Այս՝ գիտէ որ անձերուն ապրումին հետ կ'սկսի ու կը վերջանայ: Բայց փոխարէն՝ մեծ ու գաղտնի «ապարտութիւն» մը ունի՛ թէ Յաւերդին: Հոգ չէ թէ ներաւոր շատ անկատար ու շատ համեսա՝ մէկ պամփեր կը ներկայացնէ: Ինք: Բայց հարկ է մեղի վերապահել այս կէտին բացարձութիւնը աւելի վերջի:

Այդ բացարձութիւնը պիտի պատրաստուի սակայն երբ հիմայ քննենք, քիչ մը ևս մօտէն, ինչ որ կը ներկայացնեն այս՝ ժամանակին երբեք փուլերը — ինչութիւնը ասո՞ր Կարելայն, Անցեալին և Ապազային:

Տեսնուեցաւ թէ ինչպէս, ժամացուցային, Ուսողաբնագիտական ժամանակին այն երեք փուլերով «իբր թէ զիծը» իրապէս երկու «անդոյններու մէջ կէտի մը վերածուեցաւ՝ դոյացալ ու հազիւ զոյացած ակնթարթօրէն չնչուող ներկայի կէտերու: Կարենալ չափուելու համար, ընագիտական ժամանակը ինքզինք յանձնած առարկայական շարժումին՝ կեցած տարածութեան մը կէտերուն՝ շարժով առարկայի մը ծայրակէտին հետ հանդիպումի՝ ակնթարթային զոյացած ներկայի կէտերու: Արդ՝ այսպէս՝ ներկայի կէտերու մէջ փոշիացած իր իրականութիւնը այդ փոշիի հատիկները գէթ պահելու միխթարանքը իսկ չունէր — քանի որ ներկայի այդ փոշի-կէտերը նոյն հետայն կը չնչուէին իր անգոյ-անցեալին անդունդին մէջ. այդ ժամանակին պապան իր կարգին երբ ուրիշ բան չկար բայց եթէ անցեալին նման մթին վի՞ն մը որմէ չես զիտեր ինչպէս պիտի զոյանային նոր ներկաներու փոշի-կէտերը:

Արդ, այլապէս իրական, զոյաւոր, դիմացկուն, ու թանձը, աւելին՝ բեղուն կը յայտնուին այս անցամ մեր ներքին ժամանակին այդ փուլերը: Անոր «տարածքը» ոչ թէ մէկ՝ այլ երկու ու թերես երեք ուղղութիւններու է հարուստ — թէկ անոնք ըլլան բոլորովին աննման, որականօրէն անբաղադրելի՝ ու անհամաշափելի միջոցին տարածութիւններուն՝ երկարութիւն, լայնութիւն և խորութիւն:

Երևանիմ

Շ. Ա. Պարովիրեսն

(Վերջը 8820ՐԴՈՒՈՂ)